

ինչպէս որ պիտի տեսնենք՝ անոնց մէջ կայ այնպիսի զանազանութիւն մը, որով ասոնցմէ բոլորովին կը տարբերին :

Այս երրորդ դարուս մէջ երկրիս, օդոյ և ջրերու վրայ եղած փոփոխութիւնները շատ մեծ ազդեցութիւն ըրած են իրենց մէջ բնակող գործիաւոր արարածոց վրայ ալ. բուսոց վրայ եղած փոփոխութիւնը արդէն վերը յիշեցինք, որոնցմէ շատերը հանքային ջրերով, զիւրավառ հանքերով և ջրերու զիրտերով ծածկուեցան ու քարացան. նրանապէս անասունք չէին կրնար դիմանալ ան օդին մէջ որ առաջ իրենց շնչառութեան յարմար նիւթեր ունենալով՝ երթալով զտուեր ու բարկրցեր էր. երկրիս երթալով պաղին ալ հարկաւ շատ վնաս տուաւ իրենց, ինչպէս նաև ջրերուն քաշուիլը ու ցամքիլը որոնց մէջ իրենք կը բնակէին :

Այս բաներուս օրինակը ինչուան հիմա ալ կը տեսնենք. զօր օրինակ աս տեղի օդուն վարժած կենդանին ուրիշ տեղ չկրնար ապրիլ կամ բազմանալ. երկակենցաղ կենդանի մը, զօր օրինակ՝ ինչուի կոկորդիլոս մը ցամաք երկիր չկը նար դիմանալ, ևս առաւել ծովու ծըկներն ու զեռունները և ուրիշ խեցիները. իսկ երկրին ջերմութեանը օրինակ աս է որ ատենօք Այսուպայի մէջ ալ կը զտուին եղեր առիւծ, վագր, ինձ ևն, որ ետքը կլիմային ցրտանալովը փաշացեր են, և հիմա միայն տաք երկիրները կը զտուին: Այս ասոնք են ան հին բուսոց ու կենդանեաց յեղերու ջնջուելուն երկրաբանական պատճառները:

ԲԱՍԲԱՆՈՒԹԻՒՆ

Տեսաբանութիւն:

Այս բան երկու տեսակ է. պարզ ու կրկնակ :

Պարզ մանրացոյցը ուրիշ բան չէ, բայց եթէ կորնթարդ ոսպնաձեւ մը. առարկան աս ոսպնաձեւին վառարանը կը դրուի. և թէ որ ան ոսպնաձեւին

մէկը նայի, աչքը առարկային շատ կը նայ մօտեցընել. վասն զի ոսպնաձեւը ձառագայթները բիբը ըմտած իրարու մօտեցընելով, բիւրեղային հիւթին վրայ գրեթէ զուգահեռական կ'ինք. նան, որով վառարաննին ցանցատեսա. կին վրայ կը հաւաքուի :

Եւ ոսպնաձեւը որչափ կարձ վառա. րան ունենայ, այնչափ աւելի կը մեծցը. նէ առարկան. վասն զի անանկով առար. կան աւելի աչքի մօտ կրնանք բռնել: Այս ոսպնաձեւը մինչև ամենապտիկ զնտաձեւ ալ կրնայ ըլլալ, որով առար. կան աշուլնուս խիստ շատ կրնանք մօ. տեցընել:

Բայց կրկնակ մանրացոյցին մէջ չէ թէ առարկայն կը մեծնայ, հապա. նայած առարկաներնուս պատկերը: Կրկնակ մանրացոյցին մէջ երկու ոսպնա. ձեւ կը գործածուի. մէկը առարկան մեծ. ցընելու համար, որ Այսարկական կ'ը. սուի. մէկալը որ առարկական ոսպնա. ձեւով մեծցած առարկային պատկերը նորէն կը մեծցընէ ու Այսամերձ կ'ը. սուի:

Այնրացոյցի տեսակ մ'ալկայ որ ա. րեային կ'ըսուի, որ առարկաները խիստ շատ կը մեծցընէ: Այսային մանրա. ցոյցովն ալ չէ թէ առարկայն կը աւե. նենք, հապա առարկային պատկերն որ ոսպնաձեւով կը ձեւանայ: Այսային մանրացոյցը խաւարասենեակին մէջ կը գործածուի. ու լցուը մանելու ծակին առջեւ ոսպնաձեւ մը կը դրուի. առար. կայն ոսպնաձեւին վառարանին մէջը: Առարկային պատկերը պատին վրայ մեծ մը կը նկարուի: Ա ասն զի այս պատկերը ոսպնաձեւէն աւելի հեռու է քան թէ առարկայն: Ուստի թէ որ ա. ռարկայի մը պատկերը մեծցնել ուզենք. պիտի ոսպնաձեւին վառարանը զնենք: իսկ թէ որ կ'ուզենք պատիկընել, ոսպ. նաձեւին վառարանէն հեռու կը դնենք:

Բայց աս տեսակ մէկ ոսպնաձեւով ա. րեային մանրացոյցը կատարեալ ըլլալ, որովշետեւ պատին վրայ նկարած պատ. կերը բաւական լուսաւոր չինկնար, որ որոշ տեսնուի. անոր համար պատիկ շար-

Ժուն հայի մ'ալաւեցընելէն զատ, ոսպնածե մ'ալ կ'աւեցընեն, որ շատ ցողմունք ճառագայթից հաւաքուի առարկային վրայ, և աւելի լուսաւոր երենայ: Ուստի այն շարժուն հայլին խաւարասենեակին ծակէն դուրս կը դրուի. և անանկ կը շտկուի որ արեւոն ճառագայթներն որ վրան կ'ինկնան, ոսպնածեին վրայ անդրագարձընէ. ու այս ոսպնածեերուն վառարանին մէջ կը դրուի առարկայն, և պատին վրայ որոշ ու մեծ առարկային պատկերը կ'երենայ:

Իստեսակ մանրացոյցը թափանցիկ մարմինները տեսնելու կը ծառայէ. իսկ դիմահար մարմիններու ալ կրնայ գործածուիլ թէ որ մէկ ուրիշ հայլ մ'ալ աւեցուի. որ մէկ ոսպնածեով հաւաքած լցուր մարմնոյն վրայ կը ցոլացընէ, անկէց ալ մէկալ ոսպնածեին վրայ ցոլանալով, պատին վրայ առարկային պատկերը կը նկարուի:

Ոգական ըսուած ըսպտերն ալ աս սկզբամբ շինած է. տարբերութիւնն ասէ՝ որ արեւոն լուսոյն տեղը ճրագի լցուր գործածուի:

Մանրացոյցը հիանալի գիւտերէն մէկն է, բայց միայն մերձաւոր պղտիկ առարկաները տեսնելու կը ծառայէ. իսկ ան առարկաներն որ հեռու ըլլալովին պղտիկ կ'երենան, մանրացոյցը անոնք մեծ երեցընելու համար օգուտ մը ըներ: Միայն թէ հեռու առարկաներն ալ ոսպնածեերու ուժովը խոշոր կրնանք տեսնել. ոսպնածեով մը առարկային պատկերը մեզի կրնանք մօտեցընել. ուրիշ ոսպնածեով մ'ալ ան մօտեցած պատկերը մանրացուցի պէս մեծ կը տեսնենք. և ահա աս սկզբանը վրայ հիմնած է դիտակը:

Ուստի ոսպնածե մը առարկային պատկերը կը ձեւացընէ. և ուրիշ ոսպնածե մըն ալ այն պատկերը կը մեծցընէ, և աս տեսակ դիտակը, թեկբեկման կամ հայեցողական դիտակ կ'ըսուի:

Միայն թէ դիտնալու է որ ասանկ երկու ոսպնածե միայն գործածելով առարկայն զլսիվայր կ'երենայ, շիտակ երենալու համար պէտք է ուրիշ երկու

ոսպնածեւ ալ աւեցընել: Խրկրաւոր մարմին տեսնելու համար աս ետքի երկու աւեցուցած ոսպնածեւ երը հարկաւոր են, բայց երկնային մարմիններու համար հարկաւոր չեն:

Դիտակին ալ վարի ծայրի ոսպնածեւ լուարկական կ'ըսուի, իսկ աչքին մօտինը լուամերձ:

Ուն որ ուզենայ մէկը առարկան շատ մեծցընել, ոսպնածեւ տեղ՝ պէտք է որ գոգաւոր հայլ գործածէ. որովհետեւ գոգաւոր հայլին ալ կորնթարդ ոսպնածեին ազգուութիւնը կ'ընէ, հայլին անդրագարձութեամբ, ոսպնածեւ բեկեկմամբ: Իսկ հայլին առարկային պատկերը միայն մօտ կը բերէ, բայց ան պատկերը մեծցընելու համար աչամերձ ոսպնածե մ'ալ կայ: Իստեսակ դիտակը կը լուարագարձութեան դիտակ կամ հայելաղիտակ կ'ըսուի:

Իստեսակ անդրագարձութեան դիտակին օգուտմն աս է, որ վեց ոտնաչափ վառարանով հայլիները այնչափ կը մեծցընեն, որչափ որ կը մեծցընեն հարիւր ոտք վառարանով ոսպնածեւ բերը:

Հայեցողական կամ բեկբեկման ըսած դիտակները մեծ պակասութիւն մը ունին, որ դիտած առարկային պատկերին չըրս դին ծիրանի գօտիի պէս գոյներ երենալով, առարկայն որոշ չեն կրնար ցուցընել: Բայց Տոլլոնտ անունով անգղիացին աս պակասութեան գարմանը գտառ, առարկականը երկու այլեայլ տեսակ ապակին շինելով: Իստեսակիներուն մէկը Քվինդ էլաս կ'ըսուի անգղիացւոց բառով՝ որ Ճերմակ է, մէկալը կանաչագոյն է ու գրուն էլաս կ'ըսուի. և աս երկու ապակին անանկ առարկական ոսպնածե կը շինեն, որ Ճիշդիրաւու մէջ կը յարմարի: Իստեսակ դիտակները լուգոյն դիտակ կ'ըսուին: Իստեսակիներուն երկայնութիւնը մէկալ հայեցողական դիտակներէն շատ աւելի կարծ կ'ըլլայ, թէպէտ տեսութեան ուժը նոյն:

